

ԷԶՄԻԱՏՆԻ ԿՐՕՆԱԿԱՆ ԴԵՐԸ

(1441-1941)

Հայրապետական Աթոռի Սիսեյն էջմիածին փոխադրութիւնը մեր եկեղեցական և ազգային պատմութեան մէջ զարագուի մը կազմելու չափ յիշատակելի թուական մըն է: Անով Հայ Եկեղեցին կ'ազատի օտար ազդեցութիւններէ, իր անկախութեան, ու իր ժողովուրդի ազատութեան ձգտումները իրագործելու միջավայրին մէջ կ'իյնայ և իր ազգային նկարագիրը արտայայտելու կարելիութիւնը կ'ունենայ:

Հայաստանեայց Եկեղեցին իր կազմաւորութեան առաջին իսկ շրջանէն պահելով հանդերձ իր կապը ընդհանրական եկեղեցւոյ հետ, քրիստոնէական հիմնական վարդապետութիւններով իւրացուցած է իր ժողովուրդի ազատութեան տենչը և անոր անկախութեան ձգտումը և զանոնք միացուցած է Աւետարանի լայնախոհ ու քաղցր ոգւոյն և քրիստոնէական պատմութեան մէջ ճանչցուած է գերազանցապէս ազգային եկեղեցի միաձուլելով ժողովուրդին ազգային և կրօնական բոլոր իտէալները: Մեր ամբողջ պատմութեան ընթացքին կը տեսնենք կրօնական և ազգային ոգիի միութիւն մը: չենք հանդիպիր եկեղեցական և աշխարհիկ ձգտումներու կամ տեսակէտներու հակամարտութեան կամ իրաւասութեան սահմաններու ճշգրտմին:

Ասոր համար է որ հայրապետական աթոռները միշտ հաստատուած են քաղաքական իշխանութեան կեդրոններուն մէջ՝ իրագործելու համար միութեան այդ ոգին: Հետեւեալքար հայրապետական Աթոռի տեղափոխութիւնը մեր պատմութեան մէջ նորութիւն մը կամ բացառիկ երեւոյթ մը չէ, մինչև իր վերջին կայքը ժողովուրդ պէս տասը տեղեր շրջած է ան, Դուին, Աթմամբ, Արգինա, Անի, Թաւրուզ, Մամուզա, Մովք-Պղեակ, Հոսմկլայ և Սիս: Սակայն պատմական դէպքերու դասաւորումը և ազգային կեանքին ընթացքը կ'արժեւորեն և բացառիկ իմաստ մը կուտան: Սիսէն էջմիածին վերջին այս փոխադրութեան:

Թուրքիանց իշխանութեան կիլիկիոյ

մէջ հաստատուելէն ի վեր հայրապետական Աթոռն ալ յաջորդաբար կը հաստատուի Մովք, Հոսմկլայ և ապա Սիս, այս շրջանին կը զուգահայտի Եւրոպայի Ռաչակրական շարժումը՝ որուն միջոցաւ կիլիկիոյ հայ իշխանութիւնը յարաբերութեան մէջ կը մտնէ Եւրոպայի և մասնաւորաբար Հընոմէական եկեղեցւոյ հետ: Այս պարագան մեր պատմութեան մէջ նոր ուղղութիւն մը կը ներմուծէ և մեր քաղաքական և եկեղեցական իշխանութիւնները հաւատարապէս մեր ազգային ազատութեան և անկախութեան երազը իրականացած կ'ուզեն:



Ս. Գրիգոր Լուսաւորչի աչք

տեսնել պապին ու անոր գլխաւորած եկեղեցւոյն օժանդակութեան մէջ. սակայն հակառակ անոնց տեսական խոստումներուն մեր յոյսերը չիրականանալով հանդերձ այդ ակնկալութիւնները շատ սուղ պիտի արժէին մեզի թէ քաղաքական և թէ մասնաւոր կրօնական գետնի վրայ:

Երեք հարիւր տարիներու այդ շրջանին կիլիկիոյ հայ թագաւորներն ու նոյն իսկ հայրապետներէն ոմանք երբեմն անկարելի գիշուները ըրին ժողովուրդի գո-

յուժեան և ազատութեան պահպանումին համար, մտտեցան պապին ու հռոմէական եկեղեցիին, յուսադրուկան խոստումներով և երբեմն ալ խանդավառութեան առանց սակայն զբական արդիւնքի: Ու երբ 1375 թուականին հայոց անկախութեան վերջին յոյսն ալ շիջեալ կատարեալ յուսակըում էր որ պիտի տիրէր հայ հողիններուն: Հայ եկեղեցականութեան՝ մանաւանդ Կիլիկիոյ սահմանէն դուրս գտնուողներուն համար, այլևս բացորոշ էր հռոմէական եկեղեցւոյ նպատակը, հայ ազգային եկեղեցւոյն նըկատմամբ:

Յաշակրական շարժումը, որուն մղիչ ուժը հռոմէական եկեղեցին էր, եթէ քաղաքականապէս ձախողեցաւ, սակայն անոր շնորհիւ կաթողիկ եկեղեցին թափանցեցաւ սմբուրեւելքի և մանաւորաբար արեւելեան եկեղեցիներու մէջ, ու Հայաստանեայց եկեղեցին անոր յարձակման առաջին և կարեւորագոյն թիրախն էր, երբ միջպատիս մեմլուքներն ու սելջուքները իրացած խորտակեցին մեր ազգային անկախութիւնը և միշտ քաղաքականապէս անտէրունջ վիճակի մը ենթարկեցին, մեր եկեղեցւոյ նուիրապետութիւնն ալ կրնար վտանգուիլ, հայ ազգային եկեղեցին նաև կրնար կորսնցնել իր անկարգիւր, իր ինքնուրոյնութիւնը, իր անկախութիւնը հայկական հողէն ու միջավայրէն հեռու, և օտար ազդեցութիւններու շրջանակի մէջ, նոյնիսկ հակառակ, Տուտէորդիներու, Օրբէլեաններու, Որոտնեցիներու և Տաթեւացիներու նախանձախնդիր ոգւոյն կաթողիկացման դէմ մղած բուռն պայքարներուն:

Հայաստանի հողին վրայ ապրող եկեղեցւոյ արեւելեան վարդապետներու խումբը զգաց այս անհուր վտանգը ու սկսաւ եկեղեցւոյ ազատագրման գործին որ յանգեցաւ 1441ի փրկարար արդիւնքին: Այդ զէպքը Հայաստանեայց եկեղեցւոյ անկախութեան և իր ազգային նկարագրի ազատութեան մեծագոյն յաղթանակն է, հռոմէական եկեղեցւոյ յափշտակիչ ճիրաններէն:

Կիլիկիան այլ եւս չէր կրնար Հայաստանեայց նուիրապետական իշխանութեան կեցրեն ըլլալ:

Մեր ամբողջ պատմութիւնը կը վկայէ թէ մեր անկախութեան ձգտումը միութիւնն


է ազգային և կրօնական ոգիին: Մենք պայքարած ենք միշտ ազատութեան համար, երբ այդ ազատութիւնը ապահովուած է քաղաքական իշխանութեամբ, եկեղեցին ի գին ամէն զօհողութեան զօրավիգ եղած է անոր, մեղմացած և նոյնիսկ զիջումներ ըրած ի նպատակ անոր, վասնզի եկեղեցին միշտ հաւատացած է ազատութեան բարիքներուն և արդիւնքներուն, ըլլայ անհատական կեանքի կամ ազգային ու հաւաքական մարզերուն մէջ, բայց մեզի յաճախ պակասած է այդ ազատութիւնը քաղաքական գետնի վրայ, ու մենք զայն իրագործած ենք կրօնական մարզին մէջ մեր եկեղեցիով. այդ եկեղեցիով հովանաւորուած ու պաշտպանուած ազատութեան մէջ է որ մենք ստեղծած ենք ուրոյն մշակոյթ, պահպանած ենք ազգային նկարագիր և ցեղային յատկանիշեր, բարք, սովորոյթներ և նոյնիսկ լեզուն: Ինչ որ ուրիշներ իրենց քաղաքական իշխանութեամբ կերտած և ու զգրագրուցած են, մենք ըրած ենք եկեղեցիով: Մեր պայքարը կրօնական ըլլալով հանդերձ եղած է նաև ազգային, Ե. դարու Վարդանանց պատերազմը իր կրօնական խորքով զուտ ազգային արժէքներու պահպանման յաղթանակն էր, ընդդէմ պարսկական ծաւալումի քաղաքականութեան և ձուլումի, այդ ոգին պիտի շարունակուէր Վահանեան ապստամբութիւններով և յաջորդաբար պիտի տիրապետէր մեր ամբողջ պատմութեան ընթացքին վրայ:

Էջմիածին, իրբև առաջին կեդրոնը հայ քրիստոնէական կեանքին, իրբև խորհրդանշան ազգային և կրօնական ձգտումներուն և իրբև հայեցի միջավայր, աւելի յարմարութիւններ ունէր մեր ձգտումներ իրականացնելու և պահպանելու: Սակայն ըմբռնելու համար 1441ի դէպքին արժէքը անհրաժեշտ է նկատի ունենալ քաղաքական, ընկերային եւ կրօնական վիճակը թէ Կիլիկիան շրջանի եւ թէ բուն Հայաստանի մէջ:

Կիլիկիան թագաւորութիւնը վերջնականապէս շիջած էր 66 տարիներէ ի վեր (1375), ու ժողովուրդը կը հեծէր Սեդիկատսի մեմլուքներու և սելջուք խաներու տիրապետութեան տակ, անոնք անխնայ կը կեղեքէին ժողովուրդը ու կը հողոպտէին

վանքերն ու հայրապետանոցը: Կիլիկիան նշաւակ դարձած էր յելուզակներու շահատակութեանց, իսլամ մոլեռանդութիւնը ատելութեամբ լեցուած էր քրիստոնէութեան դէմ խաչակրական արշաւանքներու վրէժխնդրութենէն, մահմետականութիւնը

և դատապարտուած էին ապրիլ ստրուկներու յատուկ պայմաններու մէջ: Արեւելեան Հայաստանն այն թակալ պարսից տիրապետութեան նոյն ընկերային և թերևս քիչ մը վատթար պայմաններու տակ կը գտնուէր: Քաղաքական և ընկերային այսպիսի



Գեղարց Ղուկիանոսի հարիւրապետին

գերազանց կրօնքը կը նկատուէր և քրիստոնեաներ զուրկ իրենց քաղաքացիական և ընկերային տարրական իրաւունքներէն՝ հաւասար չէին կրնար նկատուիլ իսլամներուն,

պայմաններու մէջ կարելի չէր երեւակայնի կրօնական, մշակութային և բարոյական կեանք. պատմութեան ամենատխուր. ժամանակաշրջան մըն էր որ կը բուրբէր հայ

ժողովուրդը, զրկուած, վասնզի իր յառաջ-
գիմութիւնը և տեւական արժէք ներկա-
յացնող սեւէ գործ կրօնական, քաղաքա-
կան կամ այլ մարդերու մէջ կ'երաշխա-
ւորուի միայն մարդկային մտքի և հոգիի
ազատութեամբ, հայը որ իր քաղաքական
անկախութիւնը անդառնալի կերպով կոր-
սնցնուցած, իր միակ յոյսը կեդրոնացուցած
էր եկեղեցական անկախութեան վրայ որ իր
կրօնական հանգամանքով աւելի զերու-
թեամբ պիտի սնուցանէր և առաջնորդէր
ազգային ազատագրութեան երազին:

Եթէ գերութեան մէջ քաղաքական և
տնտեսական պայմաններու նոյնութիւն կը
տրեւր արեւմտեան և արեւելեան Հայաս-
տանի մէջ գոյութիւն չունէր սակայն քը-
րիստոնէական աշխարհայեացքի քաղաքա-
կան ուղեգիծի և նոյնիսկ դաւանական ըմ-
բռնումի նոյնութիւն, կիրիկիոյ հայ եկե-
ղեցականութիւնը, արքունիքն ու ազնը-
ւական դասը յարատեւ շփուու եւնենալով
հասովէական եկեղեցւոյ եւ եւրոպական
արքունիքներուն հետ ընդհանրապէս ազ-
դուած էին արեւմտեան մտայնութեանէն,
քաղաքական ակնկալութիւններէն զատ,
անոնք հրապուրուած էին մասնաւորաբար
արեւմուտքի բարձր մշակոյթով, նրբացած
արուեստով և ընկերային բարքերով ու
երևան եկած արդիացուցիկներով, այդ շըբ-
ընդհան մեր գրականութիւնը եւ ընդհանոր-
աումամբ մշակոյթը ինչպէս նաեւ արքու-
նական բարքն ու կենցաղը կը կրէին դը-
րուրը արեւմուտքին, իսկ եկեղեցին թէ
հայ լատինամէտ արքունիքին և թէ մաս-
նաւորաբար Հռոմի ծանր ճնշումին տակ
որոշ չափով նահանջած էր թէ ծիսական և
թէ նոյնիսկ դաւանաբանական կարգ մը
խնդիրներու մէջ, մեր քաղաքական գոյու-
թիւնը և ազատութիւնը ապահովելու նը-
պատակաւ սկսուած զիջողական այս շտր-
ժուումը և կատարուած բարեփոխութիւննե-
րը այժմ փոխուած էին իրական վտան-
գի մը՝ աղարտուած էր մանաւանդ Շնոր-
հալիներու և Համբրոնացիներու քրիստո-
նէական մաքուր սիրոյ և եկեղեցւոյ ընդ-
հանուր շմիռութեան վսեմ գաղափարականը:
Հռոմի եկեղեցին միութիւնը իբր պատըր-
ւակ կը ծառայեցնէր իր իշխելու և ձուլե-
լու քաղաքականութիւնը իրականացնելու,
իսկ Յւրոպայի աշխարհակալներն ալ մեր

արքունիքի հետ իրենց խնամութիւնը, և
եւրոպական մշակոյթը իբրեւ միջոց կը
գործածէին արեւելքի մէջ թափանցելու և
տիրապետելու անոր: Կիրիկիոյ հայութիւ-
նը հաւասարապէս կրօնական և քաղաքա-
կան գետններու վրայ խտրուելու, դատա-
պարտուած զու՛ մէջ էր:

Արեւելքի մէջ Հայ եկեղեցին կը մնար
անաղարտ, պարսիկ իշխանները հետու հա-
յերուն կրօնափոխութիւն պարտագրելէ կը
բաւականանային միայն ապահովելով ի-
րենց հաճոյամու և զեղիս կեանքը: Արեւել-
եան հատուածի մէջ զերծ օտար ազդեցու-
թիւններէ եկեղեցին պահած էր իր ուղղա-
փառ դաւանութիւնը և հայեցի նկարագիրը,
ու ցիղային առողջ ընդվզումով կ'անդի-
տանար ու կը մերժէր կիրիկեան վարդա-
պետներու դէպի արեւմուտք հակուցները,
անոր մէջ նախատեսելով եկեղեցւոյ ան-
կումը ինչպէս եղած էր պարագան քաղա-
քական իշխանութեան: Մերկար ու բուռն
պայքար մըն է որ կը սկսի կիրիկեան կե-
ցուածքին դէմ, Տուտէորդիի, Տաթեւաջիի
և Տաթեւեան դպրոցին կողմէ որ հայ ազ-
գային եկեղեցւոյն ուղղափառութեան և
անկախութեան հետեւաբար և հայ ժողո-
վուրդի գոյութեան սխոյաններ կը հանդի-
սանար: Մեր եկեղեցւոյ պատմութեան մէջ
ամէնէն ճգնաժամային շրջանն է, մեր ե-
կեղեցիին և ժողովուրդին գոյութեան ա-
հաւոր պայքարն է որ կը մղուի, երեք
հարիւր տարիներու ամուլ ակնկալութիւն-
ներէ ետք կորսնցուցած էինք քաղաքական
իշխանութիւնը, այժմ թոյլ պիտի արուէ՞ր
օր նոյն քաղաքականութեամբ ձուլուէ՞ր
նաև հայ եկեղեցին: այս էր հրատապ հարցը՝

Այս մտածումներով էր որ բոլոր եկե-
ղեցական ու աշխարհական դէմքերը, նոյն
իսկ մինչեւ այն ատեն քաղաքական և
թեքուած քիչ մըն ալ փառասիրական նկա-
տումներով ստեղծուած մասնակի կաթողի-
կոսութիւնները միացեալ համերաշխու-
թեամբ և ընդհանուր հաւանութեամբ վե-
րահաստատեցին էջմիածնի մէջ հայրապե-
տական նուիրապետութեան գերագոյն Ա-
թոռը: Անկէ ետք այլեւս ժամանակի հո-
լովումով և դէպքերու բերումով էջմիա-
ծինը պիտի դառնար հայոց ազգային և
կրօնական ձգտումներուն խորհրդանշանը,
և անոր եկեղեցական և քաղաքական վե-

հապետը. քաղաքական և ընկերային այդ քառսին մէջ ժամանակի պիտի կարօտէր սպասուած դիրքը վերազանելու և ականաւառած յոյսերը իրականացնելու, բայց արդէն կորիզը կազմած էր ազատութեան ձրգտանքը արդիւնաւորող և ուժեղացող իշխանութեամբ մը, Լուսաւորչի կանխիկը սկսաւ իր բոցովը տաքցնել ու ոգեորել հաշուն հաւատքը, լուսաւորել հայուն միտքը:


Էջմիածնի տաք շունչին տակն էր որ սկսաւ հայուն վերածնունդը:

Բազրատունեաց թաղաւորութեան անկումը և հոգեւոր իշխանութեան հետազոտմանը Հայաստանի կեդրոնէն քաղաքականապէս և կրօնական տեսակէտէն քննադատուած էին Հայաստանը, մոռցուել էին վաշտական կարգերը:

Տաթևի գպրոցի աշակերտութիւնն էր որ աշխատեցաւ վերակազմել վանական դրութիւնը, վերակառուտելով կրօնական մաքուր կեանքը զոնողութեամբ և աղօթքով, այդ գպրոցի շունչով հասած աշակերտութիւնն էր որ հոգեւոր վերածնունդը իրականացնելու համար վանքերու ցանց մը տարածեց Հայաստանի մէջ, Մեծ անապատը, Տաթևի ծրագրով և ուղղութեամբ, Բաղէշի Ամրատուի վանքը, և Լիմ անապատը, գլխաւորութեամբ Սարգիս Պարոնտէրի, Կիրակոսի, Սրապիոն Եղեսապիի, Սրապիոն Օձտեղացիի, Մովսէս Տաթևացիի և ուրիշներու: Շուտով ասոնց շուրջ պիտի հաւաքուէին աշխարհիկ կեանքէն զգուած ազգին ու եկեղեցիին սիրով տուչորուն, կրօնական եռանդով վառուած հոգեւոր անձինք, որոնք քրիստոնէական սկզբունքները և գիտութեան բարիքները պիտի տարածեն ժողովուրդին մէջ ու պիտի բարեկարգէին Հայ Եկեղեցին և բարբաջեւելին անոր հեղինակութիւնն ու վարկը: Շուրջ դարու մը շփոթ վիճակէ մը յետոյ, շարք մը տիրող պէկերու շահերուն ծառայող կաթողիկոսներու յալոթութենէն ետք՝ Մովսէս Տաթևացիի կաթողիկոսութեան բարձրացումը այլ գպրոցներուն և ոգիին յաղթանակն ու տեսականացումն էր:

Մեր ազգային պատմութեան ընթացքին մեր ազգային գոյութեան սպառնացող ճակատագրական երկու շրջաններուն եկեղեցին կը յայտնուի որպէս փրկութեան լատս և վերջին ապաւեն: Ե. գարուն Ար-

շակունեաց տկարացումը պատճառ եղաւ որ եկեղեցին ստանձնէ առաջնորդողի դերը, կազմակերպուի և օժտէ հայ ժողովուրդը բարոյականի և մշակութի անխորտակելի ոգիով, գերազանց պետական եւ Ֆիզիքական ամէն ուժէ: Այս շրջանին ալ, ԺԵ. գարուն, երբ այլեւս վերջ գտած էր հայ քաղաքական իշխանութիւնը, եկեղեցին դարձաւ պիտի միջամտէր այս ժողովուրդի ճակատագրին և յանր պիտի տար կրօնական միակ բարձրագոյն և ընդհանրական ճովհրապետութիւն մը պաշտպանուած էջմիածնի գիւթական հմայքով, որուն մէջ պիտի հառապայթէր հայ ազգը իր կեանքով, իր համոզումներով և իր



Ս. Էջմիածնայ Մայր Տաճարը

ձգտումներով, անոր շունչով պիտի ասարէր, անոր հովանիին տակ պիտի հոգեւոր զործէր իր միտքը և անոր մէջ պիտի գնէր իր նիւթական ճոխութիւնն ու փառքը և անոր միջոցաւ պիտի ձգտէր նաեւ իր քաղաքական ազատագրութեան: Սահակ Մեսրոպ ինչպէս նաև անոր բոլոր յաջորդները մինչև Աշտարակեցին ու Վարժապետեան, Խրիմեանն ու Դուրեան եկեղեցւոյ նուիրեալ հայրապետներ եւ սուրբեր ըլլալով հանդերձ պիտի մնային միշտ անկեղծ հայր և ճշմարիտ ազգասէրներ:

Դժուար է մեր եկեղեցւոյ պատմութենէն զատորոշել անոր կատարած կրօնական դերը, վասնզի կրօնքը որ ազնուագոյն իմաստով կեանք է, յայտնաբերուած բարոյական, մշակութային, քաղաքական և ընկերային մարզերուն մէջ և Հայաստան

եայց Եկեղեցին հակառակ քաղաքական աննպաստ կացութիւններու եւ զարերով իրեն պարտագրուած կրօնական անիմաստ մոլեռանդութիւններու դժնդակ պայմաններուն կրցած է հրաշալի կերպով ներդաշնակել այդ ամբողջը եւ բաղձացուած ու իտէպ միութեան մը վերածել:


Մեր գրականութիւնն ու իմաստասիրութիւնը, մեր երգն ու ազօթքը, մեր

գրութիւններով: Բայց նոյնքան կը հաւատանք թէ այդ արքայութեան, թէկուզ մէկ փոքր մասը, կ'իրագործուի հոս հայրենի հողերուն սրբալան հմայքին մէջ: Հայաստանեայց Եկեղեցին իբր հայ հողերուն գերագոյն բխում այդ խորհրդանշան է որ կը մարմնացնէ:

Հայաստանեայց Եկեղեցին խորհրդանշանաւոր է իջմամբնով հարազատ արտայայտութիւնն է հայ հողիին: Արարատի լանջին վրայ ընծուցած անկէզ մօրենիին է ան, որուն բոցը հայուն երկնակամարին Հրեղէն Սիւնն է առաջնորդելու համար ազգը իր նահատագրին: Պատմութեան թատերաբեմին վրայ եկած ու անցած են այլացեղ ու այլակրօն բանակալներ ու աշխարհակալներ սապատակելով երկիրը ու փոտորակելով ժողովուրդը, բայց անկարող եղած են մարել անոր բոցը, տիրել անոր ոգւոյն ու խորտակել զայն, զանգի Աստուծոյ սիրով է բռնկած ան, ու այս Հրեղէն Սիւնին հովանիին տակ ու անոր լոյսին շնորհիւ ապրած է այս ժողովուրդը զարերու տրու հաւերքներու ընդմէջէն միշտ կենդանի, միշտ առոյգ եւ ստեղծագործող:

Այժմ վեց հարիւր տարիներու քաղաքական անիշխանութենէ եւ գերութենէ ետք երբ բախտաւորուեցանք վերստանալ մեր ազգային անկախութիւնն ու ազատութիւնը, մեր նոր Հայրենիքի իմաստուն վարիչները հաւատարիմ մեր անցեալին ու նըշմարիտ գնահատողներ մեր պատմութեան մէջ գործող ոգւոյն, չվարանեցան զօրավիգ հանդիսանալ մեր ազգային Եկեղեցիին եւ վերականգնանցնել մեր հողերու նուիրակետութիւնը, արպէսզի երկուքը միասին դարձնալ համեմալիսութեամբ եւ ներդաշնակ զործակցութեամբ առաջնորդեն մեր ժողովուրդը իր բարձրագոյն կոչումին:

ՍԵՐՈՎՅԷ ՎՐԻ. ՄԱՆՈՒԿԵԱՆ



Իջման Սուրբ Սեղանը

ճարտարապետութիւնը եւ նոյնիսկ քաղաքական պատմութիւնը կը ձգտին հաստատել եւ ապահովել հայուն գոյութիւնը, իջեցնել Աստուծոյ թագաւորութիւնը զարերով անհայրենիք մեր ժողովուրդի սիրտերուն մէջ, ու Աստուծոյ թագաւորութիւնը միայն երկիրքով չենք տեսներ սա հողերուն վրայ: այս կ'ընդունինք ու կը հաւատանք թէ այդ արքայութեան մեծագոյնը վերն է որ կը անօրինուի ամենակալին անհաս կարգա-